

կին մէջ պլլուած : (f) ' Երբ մեծցած ու երկայնքէն կտրած :

Իննասր սակաւագիւտ ըլլալուն համար շատ սուղ է . կ'ըսեն թէ աշխարհիս վրայ եղած ամէն պտուղներէն համով է . մանաւանդ թէ ոմանք ալ կ'ըսեն թէ անանասն ամէն պտղոց համը ունի : Բայց կ'երևնայ որ ասոր սղու թիւնը ոչ այնչափ իրեն համեղութեանը վրայ է , այլ սակաւագիւտ ըլլալուն համար :



ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Բ . Երբեք երբորդ կաշմութեան դարը :

ՀՐԱՑԵԱԼ մետաղներէ ձեւացած ծովը որ արևու ու լուսնի հետ ձգողութեամբը լավայի պէս կը բարձրանար կամ յորձանքի պէս կը վազէր և կամ մթնոլորտին մէջ պատահած փոթորիկներէն ծծմբէ թաթառի ' պէս երկինք կ'ելէր , գնտին կեղևին տակը ամփոփուեցաւ ու օդին հետ հաղորդակցութիւն չունենալով վերջապէս ուժը կտորեցաւ : Երբնական ջերմութիւնը որ մոլորակաց գնտերուն մէջ անցեր էր , կամաց կամաց բոլոր տիեզերաց մէջ տարածուեցաւ : Բայց երկիրս որչափ փոփոխութիւն պիտի կրէր մինչև որ կարելի ըլլար մէջը մարդ բնակիլ : Դեռ թոյլ մարմին ըլլալով շողիններուն ընդարձակութիւնն ու բոլորովին հրացեալ միջուկին շարժմունքէն՝ դոսի մակերևոյթը անդադար կը փոփոխէր : Ի՞նչ որ մինչև հիմայ աս երկրիս միջուկին շարժմունքէն գետնաշարժներ կ'ըլլան ու հրաբուխներ կը բռնկին , ինչ աստիճանի ուժ պիտի ունեցած ըլլայ արդեօք բուն բորբոքած ժամանակը : Ի՞նչ ներքին յուզմանց սաստկութեանն ձեւացեր են ան բարձր լեռները որոնք յաւիտենական ձիւնով ծածկուած են ու գագաթնին ամպերու մէջ են : Եւ պեան լեռանց գօտին որ բոլոր Եւրո-

1 խորթոմ :

պայի լեռանց հետ հաղորդութիւն ունի , ու միջին Երկրի գանազան բարձր ու սեպացեալ իրարու վրայ դիզած լեռները բոլոր երկրիս հրացեալ միջուկէն ելած գոլորշեացը ընդարձակութիւնն ձեւացած են :

Մթնոլորտին ջերմութիւնը պակսելով սկսաւ օդը զտուիլ ու մոլորակաց լոյծ գունտը երթալով պաղիլ : Շողիները իրարու հետ միանալով թանձրացան , թթուածինն ու ջրածին կազերը իրարու հետ խառնուելով ջուրը գոյացաւ . առջի ստեղծուած ջուրը կրով , փոթասով ու ուրիշ զանազան թթու ու աղային մասունքներով բաղադրած էր : Այս սև ամպերը թանձրացան ու սարսափելի շառաչմունքով երկինքը սկսաւ որոտալ , այնպէս զարհուրելի մորիկ մը ելաւ որ բոլոր երկրագունտս կը դողացնէր . ջուրերը հեղեղի պէս երկրիս բիւրեղացած տեղուանքը կը վազէին ու երկրիս վրայէն սահելով անցնելով՝ բլրի պէս մեծամեծ քարեր մէկ տեղ կ'առնէին կը տանէին . բոլոր բնական խոր տեղուանքը լեցուեցան ու անկէց ալ դուրս պոռթկալով երկրիս երեսը պատեցին : Ինչ ատեն ձեւացաւ Ովկիանոս ծովը որ աւելի ընդարձակ էր քան թէ ինչ որ հիմայ կը տեսնենք . երկրիս չորս կողմը ջուրը պատած անսահման ծով մը ձեւացուցեր էր , ուր քանի մը մանր կղզիներէն զատ ուրիշ բան մը չէր երևնար , անոնք ալ վերոյիշեալ նախնական բարձր լեռանց մասերն էին : Երկայ է աւաջին ջրհեղեղ մը , որ բոլոր երկիրս տակն ու վրայ բրաւ :

() Դը ան ահագին լոյծ մարմիններէն բաժնուելով սկսաւ թափանցիկ ըլլալ ու պայծառանալ . արևուն լոյսը ու լուսնի և աստղերուն ճառագայթները սկսան օդը կտրել ու անցնիլ . ժայռերը ու ջրերը սկսան լուսաւոր ճառագայթներով զանազան գոյներ ցոլացնել :

Սովսէս աշխարհի՛ արարչութեան չորրորդ օրը՝ կը լինէ աս լուսաւոր մար-

1 Արարչագործութեան եօթն օրերը մէյմէկ միջոց ժամանակի կ'իմանան բնապատուիք , և աստուածարանք ալ հաւանած են :

մնոց երևնալը, վասն զի մինչև ան ատենը արևը երկրիս վրայ չէր կրնար ճառագայթները տարածել, ուստի երկրիս համար արևուն ստեղծուիլը մթնոլորտին պայծառանալէն կը սկսի: Ի՞նչպէս պայծառ էր արդեօք այն լոյսը երբոր առջի անգամ իր ճառագայթներովը ընդարձակ Ուլկիանոսը ցորացուց. անկարելի էր որ մարդուս աչքը կարենար դիմանալ, որովհետև օդը նոյն ատենը ան բաղադրութիւնը չունէր ինչ որ հիմայ ունի. օդին մէջ ան ատենը ածխային կազը շատ էր, որ սաստիկ կիզող ու աղամանդին պէս ուրիշ մարմինները կոտորելու սաստիկ ուժ ունէր:

Երկրիս ջերմութիւնը ան ատենը թէպէտ ահագին Ուլկիանոսէ ելած շագիներովը բարեխառնուած էր, բայց ՚ի վերայ այսր ամենայնի հիմակուան հասարակածին տակի տաքութենէն շատ աւելի սաստիկ էր. Չուրը, ջերմութիւնը ու լոյսը իրարու հետ կապակցութիւն մը ունենալով՝ սկսան երևնալ երկրիս վրայ կեանք ունեցող մարմիններ. նախ բոյսերը երևցան, վասն զի դեռ ան ատենը շնչաւոր կենդանեաց ապրելու ամէն հարկաւոր միջոցները չկային. բուսական հիւլէները, որ բուսոց սկզբնական հունտերն էին, Ուլկիանոսին ժայռերուն վրայ զարնուած տեղուանքը ժողվուելով, սկսան կանաչ գոյն մը առնել: Քիչ ատենի մէջ աս կանանչ զանգուածը իրարու հետ միանալով զանազան ջրային բոյսերը գոյացան: Իսոնց ճիւղերէն ալ ծովեզերքը սկսան մտնուը՝ ու պտերը՝ բուսնիլ, բայց ասոնք հիմակուան աս անունով բոյսերէն բոլորովին տարբեր բաներ էին. երկրիս խոնաւութենէն ու ջերմութենէն և մանաւանդ մթնոլորտին մէջի ածխային նիւթերէն՝ ան աստիճանի սաստիկ էր բուսոց աճումը որ ան ատենուան մամուռ ու պտեր ըսածնիս մեր հիմակուան անտառային ծառէ:

1 Երևուի:

2 Պտէր կ'ըսուին մացառի պէս տարածուած անկատար բոյսերը որ աւելի հասարակածին տակ կ'ըլան:

րուն պէս բարձր բոյսեր էին: Ինչ ատենները բուսան նաև պամպուն, հնդկաստանի եղէգը և արմաւենին, որոնք նոյնպէս ահագին բարձրութեամբ կ'ըլային:

Պրոնեար երևելի բնախոյզը երկրիս խոր տեղուանքէն ան նախնական վիճակին մէջ եղած բոյսերուն մնացորդներէն զտաւ, որոնց մէջ ամենեւին կենդանեաց մնացորդ մը չկայ. ան ատենները կենդանի չըլլալը անկէ ալ յայտնի է՝ որ Սուլէս ալ աշխարհքիս ստեղծման պատմութեանը մէջ կ'ըսէ թէ բոյսերը կենդանեացմէ առաջ ստեղծուեցան:

Երթալով ցամաք երկիրս կը ձևանար: ()ըր պաղիլ սկսելով նախնական Ուլկիանոսին ջրերը սկսան կրային աղերէն բաժնուիլ. աղային մասունքներն ալ որ ծովուն տակի աղահանքներէն կ'ելլէին, սկսան կամաց կամաց այն ջրերուն տակը նստիլ ու ծովուն տակը տարածուելով յատակը կը բարձրացրնէին, և կղզիներուն շրջապատը մեծցրնելով մէջ տեղի ձորերը կը լեցրնէին ու քովէ քով եղած մանր կրկնները իրարու հետ կը միացրնէին: Յամաք երկիրս ան ատենը ընդարձակուելով ծովը սկսաւ քաշուիլ: Ինչ ատենները երկրիս կրակ դարձած միջուկը թէպէտ տարուէ տարի կը պաղէր՝ բայց դեռ երկրիս հաստատուն կեղեկին վրայ շատ ազդեցութիւն ունէր: Սաստիկ գետնաշարժներով ծովէն դուրս եղած երկրի կեղևը կ'ընդարձակուէր ու առօրեայ ցամաքները կ'երևնային, որոնք քիչ ատենէն մէկէն կը ծածկուէին: Սէկ քանի տեղ աս երկրաշարժներէն ծովուն մեծ ընդունարանը ճաթելով ջուրերը կրակէ ալիքներուն հետ խառնուելով դէպ ՚ի խորերը կ'արշաւէին. յանկարծական ջերմութիւնը, հիմակուան մեծ գետերուն ջրերուն չափ ջրերը՝ մէկ վայրկենի մէջ շոգի կը դարձրնէր, բայց քիչ ատենէն մէկէն կը պաղէին. մետաղէ լավան որ խոր տեղուանքէն ելած էր՝ պազալթ ըսուած քարերու նման սիւնի ձևով կը պաղէր:

Նստիւն տակի հրաբուխներուն պա-
զաթի գգայումունքէն առաջ եկած են
Սկովտիոյ մէջ եղած Ֆինկալի այրը և
Տակայից ըսուած թումբը : Ուրիշ կող-
մէն ալ ծովուն ընդունարանը սաստիկ
խորունկնալով ջրերը հոն կը քաշուէին
ու ընդարձակ երկիրներ դուրս կ'ել-
լէին , որոնք քիչ ատենի մէջ կանանչ
բոյսերով կը ծածկուէին :

Ի այց աս երկրի վրայի եղած բոյ-
սերէն զատ , Ովկիանոսին տակը տե-
սակ մը ծովային խեցիներ գոյացեր էին ,
որոնք հիմայ միայն հասարակածին
տակը կը գտնուին . ձկները սկսեր էին
Ովկիանոսին ալիքները պատուել ու ծո-
վուն տակի այրերուն մէջ զեռալ : Ըս-
տեն հասածէր աշխարհիս ստեղծ-
ման հինգերորդ օրը կամ դարը , որ
սուրբ գրոց ըսածին պէս ձկները ըս-
տեղծուեցան , և ահա աս աշխարհիս
ստեղծուելը ուսումնական կերպով ալ
մեկնելը ամենեւին սուրբ գրոց խօսքին
դէմ չելէր : Ար մնային միայն թուռուն-
ները և անասունները որոնք իբրև վեր-
ջին գործ կը սեպուին աս հրաշալի ըս-
տեղծագործութեանս . բայց դեռ օդը
ածխով լեցուն ըլլալով , շնչաւոր կեն-
դանիք չէին կրնար ապրիլ . անոր հա-
մար պէտք էր երկրորդ անգամ մ'ալ
օդը մաքրել : Այն սաստիկ շարժով մը
(որուն նշանները մինչև հիմայ կ'երևան
բայց պատճառը չգիտցուիր) յանկար-
ծակի ու մէկ վայրկեանի մէջ օդին հետ
խառնուած ածուխը բաժնուեցաւ : Ինչ
սաստիկ մրրիկ ելած պիտի ըլլայ ան
ատենը , երբ ծծմբային կապոյտ լոյսը ,
ահաւոր կայծակներ ու սաստիկ փոթո-
րիկ մը ելլելով ածխէ անձրև մը սկսաւ ,
որ բոլոր երկիրս պատեց , ու արմաւե-
նիի , պամպուլի , կաղնիի ու քոքոյի ծա-
ռերուն արմատները ծածկեց . աս ծա-
ռերը ու ածուխը միատեղ հանքային
ածխէ գետին մը ձևացուցին , որ հի-
մայ արհեստներու ու գործատուննե-
րու մէջ կը գործածուին . ուստի հիմա-
կուան հանքային ածուխը հին մթնո-
լորտին մնացորդն է : Ըս յանկարծական
փոթորկէն վերջը ստեղծուեցան Երա-

կաւոր կամ թէ ըսենք () դաշտնայ կեն-
դանիները : Այն ատենը երկրիս կե-
ղևը ներքին լավային սաստիկութենէն
նորէն պատուտելով , ջրերը անոնց մէջ
լեցուեցան ու նոր նոր ցամաքներ ու
կղզիներ դուրս ելան , ցած տեղուանքը
բարձրացան ու հիմակուան ամենա-
բարձր լեռները ձևացան :



ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Օտնապան որսակ ծանրաչափներու վրայ :

ՍՈՎՈՐԱԿԱՆ ծանրաչափին վրայ
ասկէ առջի յօդուածին մէջ խօսեցանք ,
որ կը բաղկանայ շիտակ եղեգէ մը որուն
վրայի ծայրը գոց է ու վարինը բաց ,
և աս բաց կողմը մտած է սնդիկով լե-
ցուն պզտի ընդունարանի մը կամ տու-
փի մէջ և անոր համար կ'ըսուի որսակ
ծանրաչափ ' և հաստատած է կարծր
տախտակի մը վրայ ու աստիճանները
նշանած կ'ըլլայ ճերմակ պղնձէ քանոնի
մը վրայ : Ըսիկայ թէպէտ և ամենայն
տեսակ փափաքելի ճշգուծիւնները չու-
նի , բայց կրնայ գործածուիլ զանազան
տեսակ բնաբանական փորձերու : Ըն-
ամէն զգուշութիւնները որ առջի յօ-
դուածին մէջ դրինք , հարկաւոր են
ծանրաչափը ճիշդ ընելու համար . թէ-
պէտ և արհեստաւորները զանց կ'առնեն
սնդիկը եռացրնելու , և կամ անկատար
կերպով կը մաքրեն օդոյ ու ջրոյ մաս-
նիկներէն , որով գործին քիչ ատենէն
աւրուելով ճշգուծիւնը կը կորսունցը-
նէ :

Շատ անգամ եղեգին վարի ծայրը
դէպ 'ի վեր կը ծուռի , ու փչելով գրն-
տակ կամ գլանաձև փող կը շինուի ,
որ տուփին տեղը բռնէ . և գործածու-
թիւնն ալ դիւրին ըլլալուն՝ աւելի յա-
ճախած է : Վնտակը սրածայր կտու-
ցով մը կը վերջանայ , ծայրն ալ պզտի
ծակ մը ունենալով : Իսկ թէ որ զլու-

1 Տես էջ 25 : 2 Baromètre à cuvette.